

ՕՐՈՒԱՆ ԳԻՐՅԵՐ - ԳՐԱԽՈՍԱԿԱՆՆԵՐ
LES LIVRES DU JOUR - RECENSIONS

DAVID ANHAGHT

The « Invincible » Philosopher

Prof. AVEDIS K. SANGIAN, editor
 Atlanta, Georgia, 1986, pp. 150.

Լոռ Անճելըսի՝ Եռւ. Մի. Էլ. էյ. Համագլաւարանի՝ հայրագիտական ամպիռնի վարիչ՝ Փոքրի. Աւետիս Սահնեանի կողմէ Վասարուած հայրագիտական կարեւոր հրատարակութիւն մըն է անդլերէն լեզուով, Նուիրուած հայ մեծանուան փիլիսոփայ՝ Դաւիթ Անյաղթի:

Դաւիթ Անյաղթ իմացական հեղինակաւոր անձնաւորութիւն մըն է, ծնած 470ական թուականներուն եւ մահացած 550-580ի շուրջ՝ Այլ խօսքով, Դաւիթ Անյաղթ ապրած ու ստեղծագործած է մեր ազգային մեծագոյն իրագործուածներու ամենամօտիկ շրջանին: Արդարեւ, Հայաստանի քրիստոնէականացումը՝ Դ. զարուն եւ ազգային այբուբենի որդեգրուածը՝ Ե. դարուն, աղան պատմական երկու կարեւորագոյն եղելութիւնները, որոնք Հիմնականօրին որոշադրեցին կրօնական թէ ազգային յատկանիշները՝ հայրական իմացականնութեան, գրական եւ գեղարուեստական կենաքին: Ցեղային այս յատուկ չշակոյթը զարգացաւ առանձլարար - գործէ արդողջանակ - հայ եկեղեցականներու կողմէ՝ զանազան վանական հաստատութիւններու մէջ:

Ե. դարուն, յոյն եւ ասորական վերօնական, եկեղեցապատմական, հայրախօսական եւ փիլիսոփայական կարեւոր գործերու հայերէնի վերածումը (թարգմանութիւնները) եւ Նոր գործերու ստեղծումը, յառաջացուց ա՛յնքան փայլուն ժամանակաշրջան մը իմացական եւ գրական գործուանէութեան (թէեւ հազիր 50 տարի), որ հայ ժողովուրդի իմացական պատմութեան «Ուսկեղարքը նկատուեցաւ: Անիմա եղաւ շրջան մը, որ ճոխացուց քրիստոնէական գրական աւանդութեան կալուածը:

Այդ ցայտուն ժամանակաշրջանի սերունդին թերեւս վերջին օղակներէն մին եղաւ Դաւիթ Անյաղթ, որ սակայն, իր կարգին եղաւ բացառիկ ներկայացուցիչը եւ նպաստողը հայ փիլիսոփայական գրականութեան զարգացումին:

Զգած է զանազան աշխատութիւններ՝ յատկապէս տրամադրութեամ հնթառողի վրայ: Իսկ յունական եւ լտարին-հռոմէական լընանակներու մէջ; իր փիլիսոփայական իմացարանութեան համար հոչակուեցաւ նաեւ «Ամյաղը»: Հետեւած է Նոր պղատունական փիլիսոփայական գրականութեան զարգացումին: Իսկ իմաստափարական

գործերը - դժուարըմբռնելի՝ թէ՛ յայտնուած միտքերով եւ թէ հեղեղնաբան» բարոդ լեզուի գործածումին պատճառով - դաշնուու ընթացքին ունեցած են բազմաթիւ մեկնաբանութիւններ եւ հարիւրաւոր սարիներ ծառայած են իրեւ դասազիրք՝ մէջ՝ նադարեան Հայաստանի բարձրագոյն ուսումնաբաններու ։ (վանքերու) մէջ:

Դաւիթ Անյաղթի Ա500ամեակը բարեպատեհ առիթ առուած է Փրոֆ. Ա. Սանձեանին՝ հապարակ իջեցնելու դիտական, լուրջ եւ որակաւոր քննարկումներու հաւաքածոյ մը, որուն՝ բացի իրմէ, մասնակցած են նաեւ վեց տւրիչ գիտնականներ՝ մասնագիտուակն գրութիւններով:

Արեւորդ է ըսել թէ Դ. Անյաղթի նման բարդ հեղինակութիւն մը - ժամանակի այսքան հեռաւորութեան վրայ կեցած - բաւական դժուար է ճանչնալ ու զնահատել, հակառակ որ վերջին տասնամեակներուն եթիւրօրին ուսումնասիրուեցան անոր գործերը:

Այս հաստարակութեան մասնակցող դիտուականներն են՝ Ճորժ Նախնիկեան (Ինտիման համալրանէն - Պլուամնելիթն), Արքահամ Թէրեան (էնտրուզ համալրանէն - Միշիկըն), Ռապլըթ Վ. Թամազըն (Հարվլըրտ համալրանէն), Հայկ Խաչոստուրեան (Ուխտանսըն համալսարանէն - Միլուոքի), Յափր Ներսույնան (Տէրթըն համալրանէն - Օհայիոյ), եւ Միլթըն Վ. Անասթոս (Եռու. Սի. էլ. էյ. համալրանէն - Լու Անճելըս):

Հասորին մէջ զետեղուած դիտական ուսումնասիրութիւնները մեծապէս կը նպաստեն աւելի լաւ ըմբռնելու ։ Դ. Անյաղթի վիլխառովայական նորազդատուական տեսութիւնները կամ հայեացքները, ինչպէս նաեւ անոր եղանի վաստակը՝ հայ ժողովուրդի իմացական պատմութեան մէջ:

Փրոֆ. Սանձեանի այս հաստարակութիւնը թէեւ դուտ դիտական-մասնագիտական բնորդ ունի, ամկայն հայաղիուական կալւուածէն ներս պէտք է նկատուի նշանակելի նուաճում մը եւ զնահատելի զործ մը՝ յատկապէս օտար հայաղէտներու եւ ուսումնասէրներու ուշադրութեան յանձնուած: